

Հայագէտ Տեղայի Ալշուեցա վերն ուսումնասիրութեանց մէջ: Արդի հրատարակութիւնն ամբողջական է՝ նաև մէջը հրւուած քանի մը կափաներով, զիմացն ալ ուսուեթեն Ֆարգմանութեամբ: Հրատարակութիւնն եւ դպրի Ալշույին Մատենագրանին մէկ ձեռագրին (առ. fonds Nr. 135): Համեմատ (== V), Համեմատուած անը հետ որ լրա տեսաւ ի “Բազմութիւն” 1881, էջ 193—8:

Ասով կաւարօի Ցաւելուածներու շարքն եւ վերջին հասորս ալ, որ կը նրանի անուանց ցանկով մը:

Հ. Յ. Յ.



## ՆԱԽԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՓՈՒՇՏՈՒՄ ՊԱՇՄԱՒԹԵԸ ԱՎԱԾՈՒՅՆ ՎԵՐՈՒՅՆԵՐՆԵՐԸ

Մասն Առաջին - Վեցիրորդ Դպրութիւն:

(Հ. Յ. Յ. Յ. Յ. Յ. Յ. Յ.)

3.

Օ. Դպրութեան բովանդակութիւնն երկու մասի է բաժանեւում, առաջին գլուխը քաղաքական պատմութեան է նայում, իսկ Բ-Ժ-Զ-Գ-

— եկեղեցական պատմութեան: Առաջին գլուխը բովանդակութիւնը մէնք թողնուում ենք քննելու Դապարի յառաջարանի քննութեան կող, որ նշանակութիւն ունի մեզ հետաքրքրող ինդրի համար: Այստեղ դիտենք վերջին 15 գլուխները:

Երկրորդ ընդհանուր վերագրի տակ մոնուշ գլուխները — Ը, Թ, Ե, Ժ, Ֆ — աւանդութիւններ են հաղորդում մօն Յոշան եպիսկոպոսի մասին: այդ երեք գլուխը մէնք կանխում ենք յիշել, որոյն տեղը սորչէնեած ոչ միայն նրանք, իրքի անքրծուն եպիսկոպոսի պատմութիւնը, խորց են երեւել եպիսկոպոսներին միշտահակող գլուխների շարքի մէջ տեղ, այլ եւ նրանց մէջ ոճն եւ մողերի դասաւորութիւնը միանդամյան օտար է երեւելի եպիսկոպոսների մասին պատմուշ գլուխներից: Ը — Ժ գլուխների մէջ ոճն ժողովրդական պարզութիւնն եւ մաքրութիւն է արագայտում: մողերը սեղմուած են, բազմաթիւ յապաւումներ ունին եւ այնու ամենայնիւ զիւրալոր են եւ հասկանալի: Իւ միայն իմաստի, այլ եւ բառերի կրիստութիւն չունին, իսկ խօսակցական եղանակն առանձին կենդանութիւն է տալիս պատմուածքնեն: Ըհամ մի քանի օրինակ: — “Եւ լար ի վեգ եկեալ, յամառէր այրն, . . . իսկ այրն յամառեալ է իրոյ իշույ, չասոնցը յաման տալու, . . . ոչ գիտեմ զուշուկութիւնում բդիմուցոյս, . . . ապա բունարար

յնձն հակուլ զձին եւ զայրն արձակեաց, . . . գնացոյն, (արագընթայ): Ը գլխի հատաւուեց Ապատային արձակեր զայրն վայլ վաղակի յիւրմէ, մի արամախուսութիւնն է ինոչ եւ մորդու, մորդու եւ Յոշանի մէջը Ալաջին 13 տողի մէջ Յոշան անունը կամ եպիսկոպոս Խոսքը ոչ մի անգամ չի իշխուած, չնայած որ այդ եւ կի նրա մասին են խօսում: Կինձ առ ոչ գու երեխայ էիր եւ չէիր մկրտեալ, այրն — “աղշեցցց շեմ յիշել եւ ոչ ես յիշեցի զայր ասել ցնա: զիս երեց արար եւ զձին ասձաւ թամբու առ եւ անց: Ռ'վ է աղշեցնողը, ով է նունն, ով է երեց անողը, ձին յափշտակողը — այդ մասին կինը մարդուց ոշինչ է լսած, բայց այնու ամենայնիւ խօսուում է եպիսկոպոսի մասին: Այս սեղմումը սակայն մոքի պարզութեան չի խանգարում, հասկանալի է ընդերցողի համար, մոք ոչնչ չկայ: Եւ այդ ձեւը կամ արաւայութեան եպիսկոպոսի որբան արուեստական շարագրութեան մէջ զանցառութիւնն պիտի նկատեար, նշնչան գեղջուկ լեզումն, ուակականին ընաել եւ յատուկ է, մինչեւ իսկ առանձնայտուկ է:

Ը — Ժ գլուխները վերսից շեալ յատկութիւններով — ժողովրդական պալով եւ ոճով — իրարից անրաժան, մէկը միւսի կտորն են հանդիսանում, մի ամրողութիւնն են ներկայացընուամ. այդ յատկութիւններով նրանք միեւնյն ժամանակ ստարանուամ են երեւելի եպիսկոպոսների մասին պատմուղ գլուխներից, որոնք գատուած են առաջ եւ յետ: Վերջիններին մէջ կենդանի նկարագրի եւ ժողովրդական ոգի որունելու ապարդին ջանք ունինք, եւ ընդհականապին որբան կ'ուզէք, բառերի կրկնութիւններ կը դուսէք նրանց մէջ: Խնամ չէ մնան եթէ ասնենք, որ նոյն եւ մի նախագամատութեան խօսքը ատրաբեր դասաւորելով կազմուած են նրանցից իրարգանչիւրը: Այսպէս բոլոր եկեղեցականների կէն այր գրիստուեայ եւ գրիստուէամիս, (Դ, ՖԱ, ՖԵ), “արժանի առուանի երեւելին, (Ե, ՖԲ, ՖԳ, ՖԴ, ՖԵ): Այս կրկնութիւններին կցուած են եպիսկոպոսի մասունը, ում եղարյու եւ որդին լինելը, եւ այն միջավայրի յիշառակութիւնը, ուր նա հավաել է, մի խօսքով՝ յատուկ անուններ, եւ այդ եղանակով ստացուել է Գ—Ե եւ ԺԱ—Ֆ ժամանակակից

իւրաքանչիւրը մթէ նկատենք նաեւ, որ պյու գլուխները թագմուած են մեծ մասամբ չըրովից մինչեւ ութէ եւ տարը տողից, այս ժամանակ նրանց մէջ աւելի քան պյու կրինուող բառերը ուրիշ բան անհնար է գտնել: Աչա այդ արուեստական կազմութեամբ պէտք է բացարձել այն հանգամները, որ ամբողջ այդ գլուխների փոխարէն եթէ օւնենայիք պյու միայն եպիկուու պուների անուանացցցակը, յատուի անուններով միասին, այն ժամանակ եւս կ'արտայայտուէր պյու գլուխների դուռման գուց, միակ տարբերութեամբ, այն է որ 12 էլեկ փոխարէն կ'ունեայինք 12 առլ:

Պէտք է նկատեն, որ ընդունուած է ժամանակու պատմութեան մէջ պատահած կրկնութիւնները ժողովրդական — առասպելական աղքիրից մացած համորել: Փայց մէր վերսիշեալ նկատողութեան ժերարութեամբ Զ. դպր. կրկնուածինները ժողովրդական — առասպելական օրինչ չեն բովանդակում: Այն իսկ անհնար է եպիսկոպոսների գոյութեան մասին այն հետաքրքրութիւնը վերտարել ժողովրդին, որի արդինքը նկատենինք Զ. դպր., չոր ու ցամաք կրկնութիւնները նւրբ էլ ինչ ծագում առնին, ինչ աղքիրից են բրունամ Զ. դպրութեան բարձր մեծ գույնները — ահա ետկան հարց մէջի համար առաջիկացմ:

## 4.

Ժամանակու պատմութեան մէջ, բաց ի Զ. դպրութիւնից, կան երկու հուսմբ գլուխների, որոնց մէջ կրկնութիւններն առանձին նշանակութիւն ունին մեզ համար. դպր են 1) Ե. դպր. և — Ժ. դպր. եւ 2) Դ. դպր. Ի՞Զ. Խոդ. եւ Խօ և Խթ:

Այսինք խումբը — Ե. դպր. և — Ժ. դպրութեանց Զ. դպր. հետ, տարբերութիւնը հանդիսանում է միայն բովանդակութեան մէջ Ե. դպր. և — Ժ. դպր. Մուշեղ ընդհանուր վերնագրի գլուխները քննելու ժամանակ, եւ պյու պատճառով՝ անհաջող կերպով յարմարուած է այսուղ կրկնել մեր այս եղանակութիւնը, որ Զ. դպր. կրկնուած համար յայսնել ենք. այսինքն Ե. դպր. և — Ժ. դպր. գլուխների փոխարէն եթէ նենենայնը միայն այն գառաների անուանացցակը յատուի անուններով միասին, որոնց Մուշեղ Հնագանգութեան հարկադրեց, այն գէպօւում եւս կ'արտայայտուէր պյու գլուխների պատմական միաբը, միակ տարբերութեամբ այն է որ 12 էլեկ փոխարէն կ'ունեայինք 12 առլ:

Փայց Ե. եւ Զ. դպրութեանց կրկնութեանց մէջ կապի, նմանութիւնն եւ մանաւանդ ժողովրդական ոգու բացակայութիւնն աւելի առ աշք անելու համար, գետ հարկաւոր է դիտել Դ. դպր. Ի՞Զ. Խոդ. եւ Խօ և Խթ. կրկնութիւնները, որոնք 30ամեայ պատերազմի ճակատամարտներն

եւ պատմում առասպելական իմաստով եւ օճով : Ժողվրդական պարզութիւնն այնուեղ իւրաքանչյուր մի կրկնութիւնն հետ մեր երեսակայութիւնն մի մի կննդանի պատկեր, աշխայք գիպուտածի յիշուութիւն է վերջնն այսում : Ժողվրդական այդ կրկնութիւնների մէջ հանգէս է բերում զարսից առասպելական սցենը Հայոց ոսքի տակ ջարդուած, իսկ զըրավաններին — փոքրահասակ վաստիկ առաջ նկուն դարձած : Միանգամ վասակ հարանէր սատահիք թափեր զզարդու (Դէ) : Թիւս անգամ « կազմեր պատարասէր... հասանէր անկանէր նաև զարմանդ շապանն սպանանէր եւ ապա ընդ ցիւն պապատակ սփուռեալ հայացին, զամենայն զքա վարսից կուորեալ անմի արարեալ սպանեցին » (ԱՅ) : Մի այլ տեղ՝ « ելանէր ի գիշերի պերկանէր ի ներքո ի զակիշ ի հետիւստ սուսերի ի ձեռան տառա հազարու ընտիր ընտիր արամիք » (ԱՅ) : այլուր « անկանէր ի գիշերի ի վերայ զակիշն զարսից եւ հաներ ընդ ուուր առ հասարակ զամենսեսան եւ սպանանէր զզնգապեսան ի մէջ բանակին » (ԱԳ) : այլուր « գէմ յանդիման մենաւ բանութեամբ միմանց յարձակէնն եւ յազմահարեր զզրոն զարսից գունդն Հայաստան : սատահիքն եւ ոչ մի ի նուսանէն ոչ ասպիցուցանէր » (ԱՅ) եւ այլն : Այսպիս են ժաղովուական կրկնութիւնները, օրոյն մէջ իսկական առասպելական կրկնութիւնների անհնար էլքտնանէր : այս կրկնամիանների հանգէտ հշամաշ աշա Եւ Եւ Զ. գպրութեանց կրկնութիւններն են, որ իրեւ մատենագրական նշանար, ժողովրդական օրդին եւ առասպելական առարգ հեգնելու նշանակութիւն ունին միայն : Զարդ չէ հետապրդիք լինելոց տեսնել նոյն իսկ այլ խօսքի նշանաշնները, օրոյն յարձակման կամ յաշթութեան առաջին գործոցութիւնն է առատայսուած Դ. գպր. կրկնութեանց մէջ : — « կազմեր, պատրաստէր, խաղաց գնաց, մէկը պատերազմ, ելանէր ի գիշերի, գիմեաց, գայր հասանէր, զառաջեօք անդանէր, խաղաց անկանէր, ճակատէր, պատահէր, կանսէր ելանէր, ելանէր ի գիմի հարկանէր, գնային հասանէրն, գարանամուտ լինէր, ընդդէմ՝ յարձակին» Պ. այլը :

Մենք իրաւումէք ունինք նոյն եւ մի իմաստի այս բոլոր բազմատեսակ արտայայտութիւնն, աշխայք նկարագիրը սպասել անեմէ նաեւ Ե. գպր. Ը— ժթ գլուխների մէջ, օրովչեսեւ, ըստ հեղինակի, Տուշել այնքան քաջ էր, որքան եւ Վասակ, որպէս զի ժաղովրդի ուշադրութիւնն արժանանար, բայց զուր է այդ յայուր, Դ. գպր.

Կրկնութիւնը ու մի նմանութիւն չունի Ֆ. եւ Զ. գպրութեանց կրկնութիւնների հետ, վերջններս կեղծ կրկնութիւնն են, եթէ որպէս թոյն կը արուի բացատրել այն առարկերութիւնը, որ միւնչեւ այժմ աշխատեցից պարզել համեմատութեամբ Դ. գպր. կրկնութեան : Ի վերջոյ յիշնէք, որ Դ. գպր. կրկնութիւնը ատրբերուամ է կեղծ կրկնութիւններից նաևն . նրանով, որ Դ. գպր. Իր գլուխը մի ընդհանուր վերնագիրը չունի եւ ապա առաջնին գլուխը ատրբեր վերտիր չսպառած, ին եւ ի վերջոյ ըստինների ընդարձակութեան մէջ չի նկատուամ որեւէ համեմատութիւն : Կեղծ կրկնութեանց ամենէն ընդարձակ գլուխներն ունին այնպան առզ, զքառն անին Դ. գպր. ամենափրդը գլուխները, այն է 8—10 առզ :

Ամփոփելով, ի վերջոյ երկու կեսի ենթ յանկամ. 1) որ Դ. գպր. կրկնութիւնը մի կողմց իսկ միւս կողմց կեղծ կրկնութիւնները (Ե. եւ Զ. գպր.) հակագրական առձնութիւն ունին առզ եւ ոգւազ. 2) Ե. եւ Զ. գպրութեանց կրկնութիւնները միասեսակ կերպով կեղծ կազմաթիւններն են, ոնզ եւ ոգւազ յարեւանման մէկ-զմեկու Արդ մազնելով Դ. գպր. կրկնութեան ինդիրը քննել ներկայ էլերից գուրս, ուս այժմ դիմանէր Ե. եւ Զ. գպրութեանց կրկնութիւնները — թէ ինչ հանգամների մէջ են առեղծուած նրանք :

## 5.

Գիշ առաջ նկատեցինք, որ պատմական միաբը ամեննեւն շէքր տուժել, եթէ Ե. գպր. Ը—ժթ գլուխների փոխարէն սմեննայինք մի մոռաւանցոցակ' ի Հպատակութիւն հարկադրուած իշխանների կամ գաւռունների համար : Ե. արդարւել, Ե. գպր. Ը—ժթ ապազիպ եւ կեղծ կրկնութիւններն ստեղծելու համար հիփ ծառոյած անուանացոցակը մացել է նոյն ինքն Փաւուսով պատմաթեան էլերում, մի գլիմի մէջ, Դ. գպր. ։ ։ ։ Ահա այդ ցործակն ըստ կարգին:

1. Բայեցին Աշենաց.
2. " Նուշտական 11. " Ցըրեաց.
3. " Մահիկառան 12. Աշունահին կորդուաց.
4. " Նիհարկան 13. Ցըրեատամին կորդուաց.
5. " Դոմանըութիւն 14. Աշունահին Արդասատեաց.
6. " Գուգացաց 15. " Մարց.
7. Տըւը Չորս գաւառնն 16. " Կորդուաց.
8. " Կորցոց 17. Մաղամուն Յերան Անձանեաց.
9. " Գորդանահարոց 18. Մեսման Մեծէր Երուաց:

Այս նախարարութիւնները, 34 արքի պատերազմ մէլլուց յեաց ընդդէմ զարսից՝ վասակի առաջնորդութեամբ, այնուհետեւ՝ հան-

ծրացան, պարտեցան, եւ սկսան առսորել գնալի ի բանակեն Հայոց թագաւորին, թողին զիրեանց արքայն Արշակունի, Այս նախարարութիւններին ահա, իրեւ Արշակուց ու Վասակից խորդացած արիւնակիցների, Խոչշեղ հանդիսանում է ի հանագաղութիւն հարիսդրան այն կրիստուկնենների մէջ, որ տեսանք եւ դպր. Ը—ժիշտ հանդիսանում է ի հանագաղութիւն հարիսդրան այն կրիստուկնենների մէջ, որ տեսանք եւ դպր. Ը—ժիշտ հանդիսանում են իրեւ ծուռնդ ի ծոցց Դ. դպր. Ը—դիմու: — Արդ դիմանեն նրանց մէջ առընթեթիւնը — որպէս զի պարզել կարողանանք թէշ նոյն եւ մի հեղինակի, ժամանակի եւ գրական շրջանի գործք են նորա, թէ՛ տարրերուում են ժամանակով հետինակով եւ գրական շրջանով իրարից:

ՅԱՄԵԱՅ պատերազմի առաջնորդ, որ քիչ առաջ գիտեցներ իրեւն Դ. դպր. կրիստուկնեն, ուամրիկ տաեղծածն է եւ Դ. դպր. Ը գլուխն այդ առարպելի վերջարանն է, ուր դատավուած է Արշակին եւ նախարարների մէջ գմանթիւր: Ապստամբ նախարարներին յիշեալ ժամանակ, ինչպէս եւ նպասելի է, ուամրիկ հեղինակը ոչ մի կարգ չկ պահպանել և՛ բարձական եւ ոչ աշխարհարափառ: Թիրեւն նախարարների հեղինակութեան չփոփոխ պատշաճ համարութութեան շնորհի է, որ նախարարաւուած է մէկ գաւառ եւ յետ է գաւառած միւրը: Մենք աւելուրդ ենք համարում, իստափելով իսխա ընդուարական, առաջ բերել համեմուական կարգով մօստաղ շրջանի նախարարական եւ բարձական ցուցակները, որ հաղորդում են մատենագրական փշտակների մէջ, բարձական աւագութենութեան գումարաւուած ցց արտադրան: Համար Գ. դպր. Ծիր մէջ, բարձական է գիտել, որ հան վեց նախալ յիշուում են՝ “գաւառ, եւ աշխարհ”, որնք ի Տարիկէ, բարձական կարգի անուշադիր թողնուած լինել են վկայում հեղինակ ուսմիկի հողմից: Ըստ աշխարհադրականի նորից չկ պահպանուած որ եւ է կարգ: Հարաւառմ Աշնկը յիշելուց յետոյ, ապս գալիք է հիւսիսը՝ գուգարը եւ գարդման, ապս կրիստո հարաւառմ նորդուց, Մարզպանական, Մարտասան, ապս կրիստո հիւսիսում կազրիք, եւ անմիջապէս Անձիթ աւ Նորիք, որնք նշանիքի կարգում պէտք եք յիշել ըստ աշխարհադրական դիրքի:

Դառնալով Ե. դպր. Ը—ժիշտ գլուխներին, նոյն ապստամբ նախարարների ցուցակն այդ գլուխների մէջ մի իսխա ինսակը վկարգաւորուած թեան ենթարկուած վիճակի մէջ է, նրանց մէջ

պահպանուած է միանգամայն թէ՛ պատմական եւ թէ՛ աշխարհադրական ճշմարիտ կարգը: Ահա այդ վիճակը.

1. Գլմ. Ը—թագուորութիւն Ապրուածականութեան Արքաւուածականութեան կարգի:
2. ո Թ—Ավագութեան կարգի:
3. ո Ժ—Գաւառ կոր. Կարգի:
4. ո Ժ—Գաւառ կոր. Կարգի:
5. ո Ժ—Գաւառ Ցաւուացի:
6. ո Ժ—Կազմակե Մարտուուացի:
7. ո Ժ—Երեկ Արքաւուածականութեան կարգի:
8. ո Ժ—Երեկ Արքաւուածականութեան կարգի:
9. ո Ժ—Ավագութեան կարգի:
10. ո Ժ—Արքուն Արքաւուածականութեան կարգի:
11. ո Ժ—Երեկ Արքաւուածականութեան կարգի:
12. ո Ժ—Մեռ Կոմիտասի:
13. ո Ժ—Անդար առաջադատուուացի:
14. ո Ժ—Անդրամարտուուացի:

Այս ցուցակի մէջ երեք կարգի են ենթարկուած ապստամբող իշխանները: Նախ հարաւարիւ տաելելիք եւ հարաւային գաւառները — որ են առաջին վեց կարգը, երկրորդ հիւսիս եւ հիւսիս-արքեւելեան, որ են 7—11, եւ երրորդ՝ արքեւուածական, որ են 12—14: Այս ըստ աշխարհագրական տեղագրութեան: Բայց, բայց ի այդ, պատմական քաղաքական յայսկ շրջամի բնաւորութեան եւս պարզ նկատելի է: Նախ ցուցակի մէջ կարգով յիշուած են պարսից բաժնի գմանթիւրը, որ են թիւ 1—9, եւ պատման բաժնի, կամ ահմանգծի գաւառները, որ են թիւ 10—14: Այս վերջիշշեալ՝ կրիստով տեսակաւորութիւնը նկատելուց յետոյ, հազիւ թէ մը կարծիքով Էլ աւելի արդարամիտ վկայութեան պահանջ լինի ընդունելու համար Ե. դպր. Ը—ժիշտ զլուխների արուեստական կազմութիւնը: Այդ

Ե. դպր. Ը—ժիշտ հարգաւորութիւնը հիշ ըստ ապագանի թեան: Այս ինքնիւնը ցանկներին հիմք հարցիւ ուղարկութեանց քննախթիւց մեջ իրավուած է ապա իրականացնելու: Այդ առաջինուուած Երեկուու յիշուարական կարգին է հիշուարական կարգը: Համար Հարաւարութիւն ի կամքաւ երկու ինչպէս առանձիւութիւն է: Հայունութեանց այս կամ այս դարձու: 2) Հայունութեան ուղարկարուին վկայութիւնը ցանկներին պատման իմպերի նախարարութիւնը յայսկ առաջարկուուած է ապա առաջինուուած Երեկուու յիշուարական կարգին: Այդ առաջինուուած Երեկուու յիշուարական կարգը աշխարհական ամենամատուցիւն է: Երբեք թէ էլ մը որ ապագանի պատմական գաւառների արքեւուած պահպանի իշխան է: Հարաւարական կարգին մէջ կամ ապա ապագանի պահպանի իշխան է: Հարաւարական կարգի գույքը մը գույք նախարարութիւնը թէ ապա ապագանի պահպանի իշխան է: Անդէքի Արքուն Արքաւուածականութեան կարգը նշանակուուած է ապա ապագանի պահպանի իշխան է: Անդէքի Արքուն Արքաւուածականութեան կարգը նշանակուուած է ապա ապագանի պահպանի իշխան է: Անդէքի Արքուն Արքաւուածականութեան կարգը նշանակուուած է ապա ապագանի պահպանի իշխան է: Անդէքի Արքուն Արքաւուածականութեան կարգը նշանակուուած է ապա ապագանի պահպանի իշխան է: Անդէքի Արքուն Արքաւուածականութեան կարգը նշանակուուած է ապա ապագանի պահպանի իշխան է: Անդէքի Արքուն Արքաւուածականութեան կարգը նշանակուուած է ապա ապագանի պահպանի իշխան է: Անդէքի Արքուն Արքաւուածականութեան կարգը նշանակուուած է ապա ապագանի պահպանի իշխան է: Անդէքի Արքուն Արքաւուածականութեան կարգը նշանակուուած է ապա ապագանի պահպանի իշխան է: Անդէքի Արքուն Արքաւուածականութեան կարգը նշանակուուած է ապա ապագանի պահպանի իշխան է:

գլուխների մէջ նրանց հեղինակը հանդիսանում է միանգամցյան աշխարհագրագէտ եւ պատմագէտ, հակառակ դ. գպր. Ծի ու սամիկ հեղինակի տգիտութեան, եւ իւր գրական հմտութեան շնորհիւ ստեղծած է հանդիսանում 12 գլուխ պատմութիւն, կարգի տակ դնելով դ. գպր. Ծի մէջ անկարգ վիճակի մէջ հաղորդուած անուանացուցակը. իսկ որովհետեւ աւելի քան այդ անուանացուցակն ուրիշ չի ունեցել նա, ուստի մի քանի գարձուածներ կրկնելով իւրաքանչւր զիմի մէջ, հեղինակը տուել է այդ գլուխներին ժողովզդական առասպելական բնաւորութիւնը:

Ահա այն վիճակը, որի մէջ ծագած է ներկայանում կեղծ կրկնութիւններից առաջնը,

## 6.

Ե. գպր. Ը.—ԺԹ գլուխները, ըստ նախորդ նկատողութեան, ոչ միայն հետաքրքրութիւն են շարժում իրեւ սոսկ մատենագրական նշխար, այլև այդ գլուխների միջոցով հարկաւորում է կանխաւ ծանօթանալ այն հեղինակի հետ, որ կազմել եւ յօրինել է մակերպ խնդրառութեամբ թէ Ե. գպր. Ը.—ԺԹ եւ թէ Զ. գպր. Կեղծ կրկնութիւնները: Այդ մատգրութեամբ քիչ պիտի երկարներ Ե. գպր. Ը.—ԺԹ գլուխ քննութիւնը:

Ե. գպր. Ը.—ԺԹ գլուխները դիտելով, ուշադրութեան արժանի կէտերից մէկը ծփ եւ ծծ գլուխներն են ներկայանում, որոնց մէջ պատմուած է Աղուանից Ե. քրաց պարտութիւնը, եւ ի հպատակութիւն իսուարհուլը: Դ. գպր. Ծի մէջ ոչ Աղուանին եւ ոչ Արաստան չեն միշտու ապստամբուների մէջ այդ քիչ է, Ե. գպր. Ը.—ԺԹ գլուխների մէջ ամեն ընդարձակը հենց ծփ եւ ծծ գլուխներն են, որոնք բաց ի տվյալական կրկնուող գարձուածներից գեռ ինչ մինչ յաւելեալ մասեր էլ ունին: Բաց ի այդ, Դ. գպր. Ծի մէջ ոչ մի աշխարհագրական անուան չկայ, որ գուրս մար Հայաստանից եւ մաներ Արաց եւ Աղուանից աշխարհների մէջ՝ Դ. գպրում: Արքեմին ինչով մեկնել Արաւակ Արաստան եւ Աղուանը անունների ներկայութիւնը Ե. գպր. Ը.—ԺԹ գլուխների մէջ:

Մենք որեւէ օտար ինդրով զբաղուած էինք մնել, եթէ այդ հետաքրքիր հարցի լուծումը լսէնիք խորենացուն վերագրուած աշխարհագրութեան հեղինակից: Լսենք եւ քայլ առ քայլ հետեւենք նրան:

Մեծ Հայքի 15 նահանգներն պայսէս են նա յիշում: “Իէ. Մեծ Հայք... եւ ունի Մեծ Հայք Փար աշխարհու (իմա՞ նահանգ) հնգեատանապարար պատմել թէեւ սակաւ նէչ աշխատիցիմ ի գիր եւ ի քարտէս:” Այս տեղ հեղինակն իւր աշխատելու շնորհագրուած անուանուած անուանուած անուանուած է, որով հետեւ Մեծ Հայքի նկարագրութիւնը գրեթեից պիտի հաւաքէր նա եւ իմբագրէր, քանի որ հեղինակի ժամանակ ձնն Մեծ Հայքն իւր ամբողջ բարթիւնից զիկուած էր: Կա այդ հաղորդում է այսպէս — “Փայտակարան յելից կայ Աւարից առ Երասխու, գաւառ սանի երկոսուասն, որ յօմ Արդրատունին սոնի, Պարզ է այսանելով որ Մեծ Հայքի Փայտակարան նահանգը հեղինակի ժամանակ գոյութիւն չուներ, այդպիսի քաղաքական բաժնեացակը յիշեւ յեաց յերաց երբ նկարագրում է առա իւրաքանչւր նահանգներ առանձին, 11 նահանգ նկարագրում է այսպէս թէ նորա հեղինակի օրով եւս Հայաստանի մասն էին, իսկ երեք նահանգի մասն աւելցանում է, որ նրանց գաւառներն այս կամ այն դրացի երկինների մասերն են եւ ուրեմն հեղինակի օրով այդ երեք նահանգներն եւս, ինչպէս Փայտակարանը, դոյց թիւն չունեին իրեւն մեծ Հայքի նահանգները: Աղուանքի գաւառները Դ. գպրակի մէջ, Մեծ Հայքից գոյրս վիճակու, յիշելուց յեաց, հեղինակի ապա Իէ. պրակի մէջ Հին Հայաստանի Արցախ եւ Ռւտի նահանգները նկարագրելու ժամանակ գոյրում է “Արցախ, Արտավազ են ի նմա երկոսուասն, զօր Աղուանք ունին:” “Ուստի ունի գաւառս, զօր Աղուանք ունին:” Եւթիւն, Համեմատութիւնը ցոյց է տալիս, որ Ուստի եւ Արցախ պատմական նահանգների գաւառները, արդարեւ հեղինակը յիշել է ԽԶ. պրակի մէջ՝ նախադաս դիբով եւ այն իմբագրութեամբ, որ նրանք առանց որեւէ առարկութեամ Աղուանքի գաւառներն են իւր օրով: “Կանցես վարուած է նաեւ գուգարք նահանգի գաւառների վերաբերմամբ: Իրեւն Մեծ Հայքի նահանգ պրակ իէ նա ունի

դաւառու ինն, զոր զիբը ունին, եւ տրդարեւ ին պրակի մէջ յիշուած են Հնի Գուգալքի դաւառ-ները, իրեւ հեղինակի ժամանակ վայստանի դաւառներ:

Սպասնիսից դաւառները հեղինակն երկու մասի է բաժանել ու որով կուրի աջ ափին եւ որով կուրի ձախ ափին են ընկուում, աջ ափի դաւառների մասին աւելցնուում է. “Եւ այլ դաւառու, զոր ի Հայոց հանեալ է Ծիկաշն, Գարգման, Կողմ, Զաւեկ եւ այլ քանա դաւառ մինչեւ ցիանուում Երանախ ի Կոր գետ (պրակ Ի.Չ.) Աղաւալվ պր. Ին անուում ենք, որ “զոր ի Հայոց հանեալ է ու յիշուած քանա դաւառ-ները հեղինակի կոկին յիշել է Հնի Մեծ Հայքի Աստի եւ Արցախ նահանգների մէջ, աւելցնե-լով” Աւտի ունի դաւառու, զոր Աղաւակը ունին եւթին: Արցախ դաւառը են ի մաս երկուուսն, զոր Աղաւակը ունին: Կը նշանակէ պր. ԻՉ. “զոր ի Հայոց հանեալ է ու Խոսկերը շեշտակի նայում է պր. Ին Արցախ եւ Աւտի նահանգների գաւառների թէր մէջ զոր Աղաւակը ունին, իսկ գաւառների թիւն անշան տար-քրութիւն անի. պր. Ի.Չ. “Ի Հայոց հանեալ, յիշուած է քանա դաւառ, իսկ պր. Ին. զոր Աղաւակը ունին, կոչուով են 7+12 դաւառ: — Այսպէս որեւմ Աղաւանիսից եւ Մեծ Հայքի նկարագիրները Աւտի եւ Արցախ գաւառնե-րով, բատացի կերպով առընչութեան մէջ են իրար հետ. մէկը միանի լրացնում եւ միար են տալիս: — Պրակ. Ի.Չ. Հաղըդգում է, որ հե-ղինակի ժամանակ Հնի Հայստանի 20 դաւառն Աղաւակի մաս էին կազմում, իսկ պրակ Ի.Չ. պդ. 20 դաւառը յիշում է իրեւ Աղաւանիք սեպհանութիւն: “Ի Հայոց հանեալ, դաւ-առներ:

Արդ աշխարհագրութեան մասին մէջ Հար-կաւոր չափով այլքան երկարելոց յետոյ, տես նուում ենք, որ նրա պրակների մէջ կապահցեալ իմաստով քանից կրկնուած է եւ հեղինակի կողմից ուղարկի մատացցցց է եղած Աղուանից եւ Վրաց երկիրների հարաւային սահմանագծի ընդարձակութիւն, ի հաշիւ Հայստանի հիւսի-սային սահմանագծի:

Այժմ գառնալով Ե. գպր. ԺԴ գլխին տեսնում ենք, որ աշխարհագրութեան կապահ-ցեալ է շարահիւսեալ պրակների միջց մի համատես բառացի կերպով ընդօրինուած է եւ այդու սաեցնուած է Ե. գպր. ԺԴ գլխու. աշա հանդիպահաց վիճակով այդ Հասուած. ների համեմատութիւնը:

Մատնապրութիւնը Խո-  
րթաւուց 1865, 606:

Աղաւանիսի, ոյս թիւն է Աղաւակը, յինք կարդ Աղաւանիսի կամեր վեռա ի հարաւած անհարիւն եւ Թափէր ի նոցած ցազում պահաւ: Աղաւանիսի առաջ ասաւ առ կուր գետով: Անի դաստի արգամանուր քաղցու եւ ըերգ եւ գետ դաւարագուր, գնան բարսն, երեսան հրուսու ի գուա-առ անդամ հրուսու ուստած ու ըստ առ էն պարի. Խնին, բարեկ գանձնաւ, Հայքէ, ուանին լեռն էր ըն երկիրն Աղաւանիսի եւ ընդ երկիրն բերեած անհամ տրամա-կաց ցանձնել եւ զին բարսն, իւ պար-սն, իւ թ, Զաւեկ և ու ոյ բառ բարսն էն պարի հայց ցանձնին, եւ նույն երանուց ի հուր գառանին: Աղաւանիսի անցնէ առաջանի պատահու ի նոցանէ առա-գետու:

Ե. գպր. ԺԴ ի զոր հատեալ էր նոցա ի նոցանէն, նշանակում է դաւառներ, որով Հայ-երից իսկը էին Աղաւանները. այդ տեղեկու-թիւնը ոչ միայն Փաւառոսի պատմութեան այլ գլւաններց, այլ նոյն իսկ Դ. գպր. Շից բա-ցակայում, որի վայրից տաեղծուած են Ե. գպր. Ը-թի գլւանները, այդպէս բացակայում են անեւեւ գպր. ԺԴ Աւտի Ծիկաշն, կողմ անուն-ները: Գալով պատմական իմաստին, Ե. գպր. Եի մէջ պատմուած է Աղաւանից ջարդուիլ Մուշեղց եւ այդ յաղթութեամբ՝ թիւն ըս-իսկեան Հայոց ձեռքը պիտի անցած լինեին Խլուած գաւառները, եթէ այդպիսիք կոյին: Աւրեմ էլ ինչով է պայմանաօրւում Ե. գպր. ԺԴ գլխու. Նա անկազ է ներկայանում ամրոջ Փաւառոսի պատմութիւնից: Միուկ կապր, որ կայ Ե. գպր. ԺԴ ի Փաւառոսի պատմութեան մէջ Գարգման անուն յիշատակութիւնն է, որ յի-շուած է Դ. գպր. Շր եւ Ե. գպր. ԺԴ մէջ: Այդ անուն ահա առնելով Դ. գպր. Շից, խմբագրով մի շարք իմաստներ է ընդօրինակել Աշխարհագրութիւնից: Աղաւակը, Աւտի, Հակա-շն եւ կողմ անունները, որով իրեւ ապլու-ատմուող գաւառները, չեն յիշուած Դ. գպր. ԺԴ մէջ, ընդօրինակուած են աշխարհա-գրութիւնից բառացի կերպով, բաց ի այն որ բառացի օճով ընդօրինակութիւնն անպահաս է այնակը: Հակառակ ենթագրութիւնն անել չենք կարող, այսինք որ Ծիկարհագրութեան Հե-ղինակն է իրը ընդօրինակել Փաւառոսի Ե. գպր. ԺԴ ից, եւ ահա թէ ինչու. նախ՝ Ե. գպր. ԺԴ մէջ այդպէս է բառացի ընդօրինակութիւնը — զոր հատեալ էր նոցա ի նոցանէն զիւաի, զշա-կաշն, զձորն գարդմանայ, զկողմ եւ այլ որ

շուրջն էին զնովաւ սահմանք գաւառը՝ Այդ հատուածը հաւասար է աշխարհագրութեան տողերին՝ “զոր ի Հայոց հանեալ է Շիշաշէն, գարդման, կողմ, Զաւէ եւ այլ քսան գաւառ մնեւ ցառանում իրասխայ ի կուր գեաւ, նեթազրելով որ աշխարհագրութեան հեղինակն ընդօրինակելով ե. դպր. ժ.դից, փոխ տառ նախ “զոր հանեալ է ի Հայոց, ապա բաց թողեց Աւսի անունը, ապա ընդօրինակեց Շիշաշէն, գարդման, կողմ անունները, ապա մի այլ աղջրի կորից առներով՝ կցեց Զաւէ անունը որ ե. դպր. ժ.դից չունի. ապա չհաւանեց ե. դպր. ժ.դի մնդհանուր իմաստը — “Եւ այլ որ շորջն էին զնովաւ սահմանք գաւառը, եւ մի մի աղջրի միջ գրա փոխարէն ընդօրինակեց որոց իմաստով այս տողերը “Եւ այլ քսան գաւառ մնեւ ցիսանումն երասխայ ի կուր գեաւ, — Այս բոլորն իրեւ շարադրութիւն անհար է, թէպէտ մտած ել անհար չէ այդ բոլորը, ի շարս մտացածին շատ այլկերպութեանց; Երկորո՞ւս իմաստի անհարութիւն է առաջանում եթէ կամենանք ե. դպր. ժ.դին աղջրի նկատել աշխարհագրութեան համար: “Զօրս ի Հայոց հանեալ է, Խօսպերավ աշխարհագրութեան հեղինակը յիշում է գաւառները՝ իրեւ հաստատագետն Աղուանիք մասերը, եւ Նշյուր կրկնում է շարունակութեան մէջ Արցախ եւ Աւախ նահանգներին նկարագրութեան մէջ, ինչպէս տեսանք վերեւի տողերի մէջ՝ Աշխարհագրութեան հեղինակն այդ կապակցեալ է շարահիւեալ աեղկութիւնը նշարդում է նախանշան ասենք, Ե՞՞ գարի վախճանին; Արդ՝ ե. դպր. ժ.դի, իրեւ մի գրալով նախօսի պատմութիւնը հաղորդող յիշատակարունը. Հաղորդում է, որ այն մնչ որ իրուած էր Հայերից, Մուշեղ յետ գրոձեց, եւ այդ հաղորդում է նա բառացի կրկնութեամբ: — Մուշեղի այդ յալթութիւնն անհար է իրական ընդունել եւ այն պատմառով, որ Մուշեղից յետայ պատմութիւնը լուսում է այն մասին թէ Մշղանները Հայերից Խլել են աշխարհագրութեան յիշած մարզոց քսան գաւառ:

Ե. դպր. ժ.դի մէջ “զոր հատեալ էր նոցա ի նոցանէն, Խօսպերը նշանակում են գաւառներ, որոնք Խլել էին Աղուանները Հայերից: Այդ Խօսպերը հաւասար են ըստ իմաստի աշխարհագրութեան “զորի Հայոց հանեալ է, առզին: Բայց Ե. դպր. ժ.դի “զոր հատեալ էր նոցա ի նոցանէն, իւր ներկայութեամբ, բաց ի այն որ աշխարհագրութիւնից փոխ առնած լինելու վիճակի մէջ է լսու նախորդի, այլ եւ մի այլ հանգամանք է

շեշտամ: Գ. դպր. Ժի մէջ նախարարների եւ գաւառների ցուցակն առաջ է բերուած իրեւ Արշակց ձանձրացած, ինչեւորպանութեան ճգոտող իշխանների, ապստամբների: Այդ հիմանը Ե. դպր. Ը.—ԺԹ գլուխների մէջ խմբագրող եւ յօրինող հեղինակն եւս ամէն անդամ յիշում է “հարկաներ Մուշեղ (այս անուն գաւառը), զի եւ նոր ապստամբեցին յարքայէն Հայոց, : Այդ բոլորին հակառակ է Ե. դպր. ժ.դի մէջ այստողը — “Անեւ պատերազմ ընդ երկիր Աղուանից, հարկաներ զնուս ի հարածած անհարիսն եւ թագէր ի նոցանք բազմու գաւառու, զոր հասեալ եր նոցա ի նոցանէն. զիւտի, զնաշէնն, եւն, — որ լիք Գարգմանոց տիրոջ, իրեւ մի պատամիի, Հնազնդութիւնն չէ, որ յիշուած է, այլ Աղուանից աշխարհի սանձգութիւնն է հաղղորդուած. այդ տողերի մէջ Աղուանից յիշուած է իր թէ պատերազմ է մնել Հայոց դէմ եւ արդիւնքն եղել է կուրի աջ ադի գաւառների գրաւումը. եւ Մուշեղն էլ այդ պատճառով պատերազմց Աղուանից աշխարհի հետ, յեւ Խլելց գրաւուած յափշտակաւած գաւառներն եւ հին սահմանը վերականգնելով Աղուանից զօրութիւնը ճնշեց: Այս բոլորը, որ միանգանցն եւ գլխովին գուրս ե. Գ. դպր. Ժի լինից, մէկնում պարզաբանում է գրագէտ եւ պատճառ հեղինակը, հակառակ Գ. դպր. Ժի մէջ առասպեկտական գիտական արգիւնքը, որ ականջն հասկանալի է գտառմ, երբ աշխարհագրութեան պարսից կատարած փոխառութիւնները աշքի առաջ անկնք այցի:

Ե. դպր. Ժի գլուխն եւս, ուր յիշուած է Վարց արքայի պարտութիւնը Գուգարքար բգէշինի հետ միասին, մէկնում է նաև աշխարհագրութեան ցուցալով թէ Գուգարքի գաւառները Վաստանի մասերն են. այդ հիմն ունենալով, Փաւասոսի պատմութեան խմբագրողը փոխառակ Գ. դպր. Ժի գուգարքի հնազնդութիւնը միայն յիշելու, Ե. դպր. Ժի մէջ՝ նաեւ Արցա արքայի պատմամիի վիճակի մէջ ննժագրելով, նկարագրել ե նրա պարտութիւնն եւս Մուշեղից: Յամենայն դէպս, Ե. դպր. Ժի եւ Ժի գլուխների մէջ այն ինչ որ վերաբերում է Հայաստանի մասերի եւ Աղուանից երկիր սահմաններին, շեշտամ է եւ անհար է հաստատ ասել — Արդեզք Մուշեղից քաջու-

